

# Փ Օ Ս Ն Ա Կ

## ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

### ՀԱՆԴԵՍ ՇԱԲԱԹԱԿԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԲՈՐՈՅԱԿԱՆ ԵՒ ԱԶԴԱՅԻՆ

Թիւ 2

1888

Ապրիլ 16

### ԿՐՈՆԱԿԱՆ

#### ԾԱՂԿԱԶԱՐԴ

Աւասիկ զատկական օրերն գրեթէ հասած են, յորս մարդուս հոգին պէտք ունի մսիթարութեան եւ ցնծութեան։ Սյսպիսի սուրբ օրերու մէջ մարմինը կը խռնարհի Աստուծոց առջեւ եւ հոգին հոլաթեւ կը սաւառնի ի վեր յերկին։ Ո՞րքան մարդու խանդավառ կը յափշտակուի, կզմայլի կաթողին, երբ կը լսէ աշխարհի Փրկչին վրայ կատարուած այն խորհրդաւոր տնօրինութիւններն, որք գերագոյն եւ ազնուագոյն բարոյականի մը ամենազդու դասեր եւ խրատներ են արդարեւ։ Ո՞րքան Հայ քրիստոնեայ մը կը հրձուի եւ կը սխրանայ ի լուր այն երգոց եւ շարականաց, որ մեր երանաշնորհ Նախնեաց սրտէն բղխած եւ գրչէն ծնած են, այնքան գեղեցկայարմար, այնքան գեղեցկահիւս, զոր նկարագրել մեր գրչէն շատ վեր, շատ բարձր է։

Սյսպիսի օրերու մէջ մարդու բարոյականի վսեմ դասեր լսելու է, որպէս զի սիրտն ու հոգին պարարի ի լոյս ճշմարտութեան։ Սյսպիսի խորհրդաւոր օրերու մէջ պէտք է ամէն Քրիստոնեայ սեւեու իւր աշերն այն Փրկչին՝ վրայ, որ մարդ-

կային ազգի փրկութեան միակ զոհն եղաւ, զոհ խաչի մահուամբ։ Հետզհետէ մթին ամպեր, որոտագոռ փայլատակներ կանցնին այն գլխին վրայէն, որ անվրդով կը նայէր աշխարհի վաղանցուկ փորձանաց եւ յարափոփոխ վիճակի։ Յիսուս վաղիւ թագաւոր Երուսաղէմի մէջ, իսկ քանի մը օր յետոյ հոն՝ նոյն քաղաքին մէջ իրեւ չարագործ կը դատապարտուի ի մահ։ Յիսուս երկրպագու վաղիւ ամբողջ ժողովրդէ մը, իրեւ ծշմարիտ բարերար, իսկ քանի մը օր յետոյ նոյն ժողովրդէն կամբաստանուի իրեւ հայհոյիչ օրինաց, դաւաճան կրօնից։ Յիսուս վաղիւ քահանայապետաբար կը խարազանէ սրբապիղծներու բանակ մը, իսկ քանի մը օր յետոյ կը խարազանուի ծառայաբար քահանայապետական հրոսակէ մը։

Յիսուս իւր թշնամիներէն հալածական կը գեգերի, մինչ յանկարծ օր մը իւր աշակերտներուն անխոռով կը հրամայէ. «Եկայք, երթիցուք միւսանգամ ի Հրէաստան»։ Աշակերտք կը պատասխանեն, «Իտաքի, Վարդապէտ, այժմ եւս խնդրէին զքեզ Հրեայքն քարկոծ առնել, եւ դարձե՞ալ երթաս անդրէն»։ Յիսուս չվարանիր. «Ո՞չ երկոտասան ժամէ աւուր, եթէ ոք գնայ ի առւընջեան, ոչ գայթակղի, զի զլոյս աշխարհիս այսորիկ տեսանէ»։ — Մարդկային կենաց օրերը շատ կարծ են, մարդ բաւական է որ ի լցո երթայ, այսինքն բարոյական կեանք ունենայ, չվտանգիր —։ Յետոյ Ղաղարոսի մահը յայտնելով կը յաւելու. «Եւ ես ուրախ եմ վասն ձեր, զի դուք հաւատասաջիք ինձ»։ Յետոյ կերթայ ի Բեթանիա, հոն կը խոնուին Հրեայք եւ ունկնդիր կը լինին հիանալի խօսակցութեան մը, վասն զի Մարթա՝ քոյր Ղաղարու, Յիսուսի ընդ առաջ կը վազէ եւ կաղաղակէ. «Տէր, եթէ աստ լեալ էիր, եղբայրն իմ չէր մեռեալ, այլ եւ արդ գիտեմ, եթէ զոր ինչ խնդրեսցես յԱստուծոյ, տացէ քեզ Աստուած»։ Յիսուսի պատասխանը կարծ ու կարուկ է. «Յարիցէ եղբայրն քո»։ Մարթա կը պատասխանէ. «Գիտեմ, զի յարիցէ ի յարութեան յաւուրն յետնում»։ Յիսուս այդ կնոջ նայելով աստուածախառ ձայնիւ կը գոչէ. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք, որ հաւատայ յիս, թէպէտ եւ մեռանի, կեցցէ, եւ ամենայն որ կենդանի է եւ հաւատայ յիս, մի մեռցի ի

յաւիտեան, հաւատա՞ս այսմիկ»։ Յիսուսի այս բարբառն այնպէս խորաթափանց կը մտնէ ի սիրտ Մարթայի, եւ կը վառէ նորա միտքն ի լցո հաւատոյ, որ խոյն կը դաւանի հաւատոյ բուն հանգանակը. «Այս, Տէր, ես հաւատացի, եթէ դու ես Քրիստոսն որդի Աստուծոյ՝ որ յաշխարհ գալոց էիր»։ Մարթայի քոյրն եւս Մարիամ կը հասնի, Յիսուսի ոտներուն կը փարի եւ արտասուաթոր աչօք կը գոչ։ «Տէր, եթէ աստ գիտեալ էիր, ոչ էր մեռեալ եղբայրն իմ»։ Յիսուս տեսնելով ամբոխը որ կարասառէր, կը խռովի, կը հարցընէ. «Ուր եղիք զնա»։ Եւ ահա աղաղակ տմէն բերնէ. «Եկ եւ տես»։

«Եւ արտասուեաց Յիսուս»։

Ո՞ արտասուք, որք նշանակ էիք սիրոյն Յիսուսի, որ ունէր իւր բարեկամին — համօրէն մարդկութեան — վրայ։ Ո՞ արտասուք, որք յորդորակ էիք մեզ լալու համար մեր սիրելեաց գերեզմաններուն վրայ։ Ո՞ արտասուք, որք միւթեան կատ էք ընդ մէջ կենդանեաց եւ մեռելոց։ Լացաւ Յիսուս, որպէս զի իւրայինք ուսումնին թէ բարեկամք կը սիրուին ոչ թէ միայն ի կենդանութեան, այլ յետ մահու եւս։ Այս վսեմագոյն բարայական է քրիստոնէական կրօնի։

Յիսուս կը հրամայէ տապանաքարը ի բաց հանել, բազկատարած կաղօթէ առ Հայր, եւ ապա որոտագին կը ձայնէ. «Ղաղարէ. արի, եկ արտաքս»։ Ժողովուրդն ահարեկ կը ծոփի կը նայի դէպի ի վոս գերեզմանի։ Եւ ահա մեռելն է, չորեքօրեայ, գրեթէ հստած մեռելն է որ կերերայ։ Մի եւ նոյն ձայնը նորէն կը լսուի, «Լուծէք զդա եւ թողէք երթալ»։ պատուեցէք պատանքը եւ թողէք որ Ղաղարոս տեսնուի ողջ եւ առողջ։ Յովհ. ԺԱ. 4—43։

Ժողովուրդը սարսափահար կը ցրուի, ամէն ուրեք կը տարածուի կը հռչակուի այս հրաշք։ Յիսուսի թշնամիք կորագլուխ կը լսեն, կը շուարին եւ կը չփոթին, իրարու կը հծծեն. «Ի՞նչ ընենք, այս մարդն այսքան հրաշքներ կը գործէ, եթէ թողունք զնա այսպէս, աշխարհ պիտի հաւատայ նմա»։ Ես որպէսզի ազգասիրութիւնն ու հայրենասիրութիւնն մասնակից ընեն իրենց չարահնար խորհրդոց,

զարհուրելով մը կը յաւելուն . « Դայցեն Հռոռոմք եւ բառնայցեն զազգ մեր եւ զտեղի » . այսինքն Հռովմէական պետութիւնն , որոյ Հրէաստան հալատակած էր յայնժամ , պիտի գար կործանել հայրենի տունն ու ջնջել ազգն ի պատիժ ապստամբութեան մը՝ որ անպատճառ պիտի ծագէր Յիսուսի երեսէն . ուստի որ զարհուրելին է , հայրենասիրական ու ազգասիրական այս տեսակէտով անմեղի մը , նոյն իսկ բարեգործ եւ բարեգութ արդարի մը , թնդ Աստուծոյ որդւոյ մը , մահը կորոշեն , անլուր վճիռ մը հնարելով եւ արձակելով . « Թէ լաւ է մարդոյ միոյ մեռանել , քան ամենայն ժողովրդեան » Յովհ . ԺԱ . 47—55 :

Այլ սակայն ըստ առածին թէ « Եյօրհուրդ մարդկան , կամք Աստուծոյ » , մինչ Յիսուսի թշնամիք այսպէս կը խորհին եւ կը վճռեն , ահա նոր իմ տեսարան . Երուսաղէմ կը զդրդի , բերնէ բերան ձայն մը կը լսուի , կողորտանայ . « Ելք , ելք , ընդ յառաջ , զի ահա գայ թագաւորն իսրայէլի » : Ժողովուրդը գունդագունդ կը վագէ ընդ առաջ Մեսիային : Շատերն իրենց հագուստներ գետնի վրայ կը փոքն , թագաւորական պատիւ տալով Յիսուսի , որ արքայաբար կը յառաջանար դէպ ի տաճարն իշու մը վրայ նստած , եւ քահանայալեատարար կը մտնէր հոն ի ձայն Ովսաննայից , զոր իսրայէլան մանկատին կը հնչեցնէր ի ձեռին բոնած արմաւենիի եւ ձիթենիի կանաչադեղ ձիւլեր . կը կատղին Յիսուսի թըշնամիք . կը փախան իրարու ականջին . « Կը տեսնք , ինչեր կը լինին , ահա աշխարհ ամենայն զինի նորա երթայ » : Ուստի կատաղաբար կը մօտենան առ Յիսուս , « Կը լսե՞ս , Վարդապետ , զինչ ասեն դոքա . — Դաւթի որդի , իսրայէլի թագաւոր : Սաստեա ուրեմն , զի լոեսցեն » : Իսկ Յիսուս որ աշխարհի հետ քաղաքական գործ չունէր , աներկիւզ կը պատասխանէ . « Եթէ դոքա լոեսցին , քարինքդ աղաղակեցեն » : Ահա այսքան մեծ եղած էին Յիսուսի բարիքն առ ժողովուրդն . Մատթ . ԻԱ . 1—18 :

Այլ սակայն Յիսուս հակառակ իւր թշնամեաց կեղծուալատիր հայրենասիրութեան ու ազգասիրութեան , ցոյց տուաւ իւր խորին ու անկեղծ զգացումներն , զորս ունէր

իւր հայրենեաց ու ազգին վրայ, վասնզի լացաւ, լացաւ ա-  
սելով. «ԱՇ, Երուսաղէմ, եթէ գիտնայիր այցելութեան այս  
օրը, այլ սակայն, աւազ, չգիտցար. քիչ ժամանակէն դուն,  
Երուսաղէմ, դուն քարուքանդ պիտի լինիս, եւ ցանուցիր  
պիտի լինի իմ ազգս, իսրայելը». Ղուկ. 29-40: Լացաւ  
Յիսուս, որպէսզի իւրայինք ուսանին թէ հայրենիք ու ազգ  
կը սիրուին ի սրոտ:

Իսկ ո՞վ են սոքա, որք յԵրուսաղէմ կը մտնեն, պարթե-  
ւական ունին հակայ հասակ, սեւ ու ազու աշեր: Սոքա ոչ  
Հրեայ, ոչ Հռովմայեցի, ոչ Յայն եւ ոչ Ասորի են. սոքա  
Հայեր են, դեսպանք թագաւորին Արգարու, որք կը մտե-  
նան Փիլիպպոսի եւ կաղաչեն սսելով. «Տէր, կամիմք զթի-  
սուս տեսանել»: Եւ Յիսուս կը խայտայ գոչելով. «Եհաս  
ժամ զի փառաւորեսցի Որդի մարդոց»: Յովհ. ԺԲ. 20-25:  
Զարմանալի բան. Յիսուս արդէն սոյն օրն կը վայելէր աշ-  
խարհի մեծագոյն փառքը, այն է արքայական պատիւ, յան-  
կարծ նոր փառքի մը վրայ կը խօսի, եւ աշակերտաց միտքն  
յապուշ կը կրթէ, այո՛, նոր փառքի մը, իւր յաւիտենական  
թագաւորութեան, զի պիտի տիրէր ոչ թէ միայն իսրայէլի,  
այլ եւ հեթանոսաց — բոլոր մարդկութեան —, պիտի տի-  
րէր երկնքէն — բարոյապէն:

Ա.

### ԲԱՐՈՅԱԿԱՆ<sup>(1)</sup>

**ԹՈՒՂԹ ՊՈՂՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՅ ԱՌ ՓԻԼԻՊՊԵՑԻՍ  
ՓԻԼԻՊ. Դ. 4-7 Է. ԿԻՐ. ՄԵԾԻ ՊԱՀՈՑ**

Ուրախ եղէք միշտ Տէրամի, կը կրկնեմ, ուրախ եղէք:  
Զեր հեղութիւնը թող յայտնի լինի ամէն մորդոց. Տէր մերձ  
է: Մի հոգայք, ձեր խնդրուածները աղօթիւք, պազատանօք  
գոհութեամբ թող Աստուծոյ լսելի լինին: Եւ Աստուծոյ խա-  
ղաղութիւնն որ ամէն մոքէ վեր է, թող պահէ ձեր սիրտն  
ու միտքն ի Յիսուս Քրիստոս:

(1) Ս. Գրոց այն բոլոր մասերն որք ի խրաս ուղղութեան մարդկային  
բարոյականի են, որք մանաւանդ յեկեղեցւոց եւս կը կարդացուին, հան-  
դիսիս «ԲԱՐՈՅԱԿԱՆ» վերնագրին եւս մասն կը կազմին:

## Դ Ր Ն Բ Ա Ց Է Ք

Կ Ա Մ

### Վ Ե Ր Զ Ի Ն Դ Ա Տ Ա Ս Ա Ն

Հայաստանեայց Եկեղեցին այս երեկոյեան ժամերգութեան կից կը կատարէ մի արարողութիւն ի խորհուրդ կատարածի աշխարհի եւ դատաստանի աւուր։ Մեր Եկեղեցւոյ երանաշնորհ հարք իրենց բովանդակ ջանքն ու մտածութիւնը նըւիրած էին իրենց բանաւոր հօտին փրկութեան։ նորա համար կը գրէին, նորա համար կերգէին։ կը առնէին կը տառապէին ամենայն երկայնմտութեամբ, որպէս զի հաւատացելց սիրտը ցրտացնելով աշխարհի մոլորեցուցիչ հաճոյքներէն կապեն յերկիւղն Աստուծոյ։ Սոյն ճշմարիտ հովուութեան ապացոյցներն են մեր նախնեաց գրեթէ բովանդակ գրուածները, որք Աստուծոյ վրայ կը խօսին եւ հոգւոց փրկութեան կը ծառայեն։ եւ երգած են այնքան եռանդուն եւ այնքան սըրտաշարժ, որ ամենէն ամուլ սրտերն անգամ գէթ պահ մը կզգածուին եւ արհամարհանօք կը հային աշխարհային հաճոյից վրայ։ Հաստատելու համար մեր նախնեաց այս հոգեսէր ընթացքը կը յիշատակենք Դունքացէքի արարողութիւնը զոր միայն Հայաստանեայց Եկեղեցին կը կատարէ եւ ոչ ուրիշ մի քրիստոնեայ ժողովուրդ։ Այս երեկոյին մինչյատենի Եկեղեցւոյ կը կատարուի փառաւուրոր գալուստն Քրիստոսի ի քաղաքն Երուսաղէմ եւ շարականք կերգեն։ «Ուրախ լեր սուրբ Եկեղեցի, ի գալստեան սուրբ Միածնի, ուրախ լեր եւ ցնծա հանդերձ ամենայն սրբովք»։ եւ սիրտք հաւատացելց կը թնդանընդ գալուստ փեսային, ահա Աւագ խորանը ծածկող վարագոյրին առջեւ քահանայք եւ գպիրք կը ծնրագրեն ի բեմի, եւ ժողովնուրդք յատենի Եկեղեցւոյ։ եւ ապաշխարութեան շարականք ողբածայն կերգուին այնքան սրտաշարժ, որով համայն ներկայք ի արամութիւն եւ ի զեղջ մեղաց կը համակին։ իսկ ապա տեսուչն հոգւոց լալագին կը գոչէ։ «Բացմեղ՝ Տէր, զդուոն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ քեզ։»

ի՞նչ ահաւոր եւ սրտաշարժ տեսարան. քիչ մը առաջ ե-  
կեղեցին անհուն ցնծութեամբ կը հրձուէր ողջունելով մար-  
դասէր փրկչին մարմնատեսիլ այցելութիւնն. իսկ այժմ ահլւ  
եւ դողութեամբ կը փափաքի մոտանել ընդ դուռն երկնից :  
Եւ ահա պատասխան ի ներքուստ «Ո՞վ են սոքա, զի բա-  
ցից, զի այս դուռն Տեառն է եւ արդարք միայն մոտանեն  
ընդ սա : »

Վերստին թախանձագին աղաչանք. «Միայն արդարները  
չեն մտներ, այլ մեղաւորներն ալ խոստովանութեամբ եւ  
ապաշխարութեամբ արդարանալով կը մտնեն այդ դռնէն : »  
Վերստին շարականք. եւ կը կրկնուի ձայնն աղիողորմ. «Բաց  
մեզ՝ Տէր» : Ուր ուրեմն ձայն արարչին Աստուծոյ կը լսուի .  
«Եկայք, օրհեալք Հօր իմոյ, ժառանգեցէք զպատրաստ-  
եալ ձեզ զարքայութիւնն ի սկզբանէ աշխարհի» : Եւ ահա կը  
բացուի վարագոյր խորանին, եւ ժողովուրդն ահիւ եւ եր-  
կիւղածութեամբ եւ վառ մոմ ի ձեռին կերկրագագէ յողջոյն  
հոգեւոր տեսոյն Քրիստոսի : Այսպէս մեր երանաշնորհ նախ-  
նիք ժողովրդեան զգացումներն ի սէր յաւիտենական փառ-  
աց վառելու համար հին աշխարհս կը կապեն նոր աշխարհի  
հետ . եւ երկոքին եկեղեցիք —զինուորեալն եւ յաղթականն—  
գիրկընդխառն կը միանան այսօր անպատումուրախութեամբ :  
Այս որպիսի գերագոյն եւ գործնական դաս է բարոյականի .  
ըստ Աւետարանի «Ես լրոյ յաշխարհ եկի, զի ամենայն որ  
հաւատայ իիս, ի խաւարի մի մնացէ : եւ եթէ ոք լուիցէ  
բանից իմոց, եւ ոչ պահեսցէ, ես ոչ դատեմ զնա... գոյ՝,  
որ դատէ զնա, ԲԱՆՆ — ճշմարտութիւնն — զոր ես խօ-  
սեցայ, նա դատէ զնա յաւուրն յետնում» :

**Ծանօթ.** — Ի հնումն ապաշխարով արտաքոյ եկեղեցւոյ կամ ի զաւթի  
կաղօթէին, եւ յիս Արծակման աղօթից կը մտնէին ի ներքս: Ի պահպա-  
նութիւն այս սովորութեան ժամագիրն արտաքոյ դրան ի զաւթին կալ կը  
հրամայէ եւ այնպէս կատարել Դունբացի արարողութիւնը, եւ ի վերջն  
երգելով «Զողորմութեան բո զբուռն լաց մեզ, Տէր». շարականն մտանել ի  
ներքս յեկեղեցի:

Ա Խ Ա Գ — Շ Ա Բ Ա Ց

ԱԽԱԳ ԵՐԿՈՒՇԱԾԹԻ. — Յիսուս այս առաւօտ Բեթանիայէն, ուր գիշերած էր, յերուսաղէմ կը դառնայ, բայց ուրովհետեւ անօթի էր, երբ կը տեսնէ թզենի մը, կը մօտենայ եւ ահա տերեւ միայն կը գանէ եւ ոչ պտուղ, ուստի կըսէ. «Այսուհետեւ ով թզենի, յաւիտեան չունենաս պտուղ». Եւ ահա թզենին կը չորնայ. — օրինակ նոցա, որք թէեւ Աստուծոյ չնորհաց մէջ ծնած ու սնած են, այլ անպտուղ ունին կեանք, այսօր եւս Յիսուս տաճարին մէջ կուսուցանէ, ծերք եւ քահանայապետք ի զուր կը հարցանեն թէ «Որովհ իշխանութեամբ» կը գործէ, ով առւաւ «Այդ իշխանութիւն»։ Յիսուս ցոյց տալու համար սոցա թէ այլ եւս հին խորայէլեան և կեղեցին պիտի դադրի եւ պիտի յաջորդէ նոր մը, երեք առակներ կը զրուցէ կնքելով, թէ «Մաքսաւորք եւ պոռնիկք յառաջեսցեն քան զձեզ յարքայութիւն երկնից», թէեւ յարելով միանգամայն թէ այդ երկնային արքայութեան համար «Բազումք են կոչեցեալք, այլ սակաւք են ընտրեալք»։ Մատթ. իԱ. 18. իԴ. 15։

Յիսուս մինչդեռ ճամբան Առաքելոց առանձինն կը ծանուցանէ թէ ի մոտոյ պիտի մատնուի եւ դատապարտուի մահուան։ Զարմանք. կին մը, մայր Զերեդեայ որդւոց, իւր զաւակներովը մէկտեղ, որք Առաքելոց ընկեր էին, կը ծընրադրէ եւ Յիսուսէն կը խնդրէ. «Ասա, զի նստցին սոքա՝ երկու որդիքս իմ, մի ընդ աջմէ քումմէ եւ մի ընդ ահեկէ յարքայութեան քում»։ Տասն Առաքեալներն իրենց երկու ընկերաց այս փափաքին վրայ կը բարկանան։ Խակ Յիսուս փառասիրական ամէն ձկտում իւր Առաքելոց որտէն արմատախիլ ջնջելու եւ իւր նպատակն ու պաշտօն անդամ մը եւս չեշտելու համար կըսէ. «Որ կամիցի ի ձէնջ առաջին լինել, եղիցի ձեր ծառայ»։ Եւ թէ «Ոչ եկն Որդի մարդոյ պաշտօն առնուլ, այլ պաշտել, » ծառայել եւ ապա նահատակուիլ «Փոխանակ բազմաց» Մատթ. 17—28։

Այս երկու Աւետարաններէն զատ, այսօր երեկոյին Հայոց եկեղեցին կընթեռնու Ս. Գրքի Ծննդոց առաջին գլուխ-

ներն ի յիշատակ արարչութութեան եւ անկման առաջին  
մարդոյն :

Ս.Խ.Ա.Դ. ԵՐԵԲՇԵԱՐԹՈՒ. — Յիսուսի թշնամիք կը խորհին զնա  
պետական գաւաճանութեան յանցանաց մէջ բռնել, ուստի  
կը հարցանեն կեղծաւորաբար. «Վարդապետ, գիտեմք, զի  
ճշմարիտ ես, եւ ոչինչ փոյթ է քեզ զումեքէ, զի ոչ հայիս  
յերեսս մարդկան, այլ ճշմարտութեամբ զճանապարհն Աս-  
առուծոյ ուսուցանես, արդ՝ ասա մեզ, արժան է հարկս տալ  
կայսեր թէ ոչ, տացո՞ւք եթէ ոչ տացուք»: Յիսուս գահե-  
կան մը առնլով կը հարցանէ, «Ո՞յր է պատկերս այս կամ  
դիր»: Եւ նոքա ասեն ցնա. «Կայսեր»:

«Երթայք, դուք զկայսերն՝ կայսեր, եւ զԱստուծոյն՝  
Աստուծոյ», Յետոյ Սադուկեցիները կը պապանձեցնէ ի մա-  
սին մեռելոց յարութեան, կը յորդորէ սիրել զԱստուծ եւ  
զընկեր, զգուշանալ կեղծաւոր բարեպաշտութեան ձեւերէ  
եւ գործերէ, կը գովէ գանձանակը երկու լումայ ձգող այ-  
րին, «Քանզի մենեքին յաւելորդաց իւրեանց արկին, այլ  
նա ի չքաւորտութենէ իւրմէ զամենայն ինչ զսր ունէր, արկ  
գոյիւ չափ զկեանս իւր»: — Ապրուսին դրամը. Մարկ.  
ԺԲ. 15—44:

Յիսուս կը նկարագրէ տաճարին եւ Երուսաղէմի մօտա-  
լուտ կործանումը, թէ սուտ Քրիստոսներ պիտի երեւին, թէ  
աշխարհս մեղօք պիտի ապականի եւ յայնժամ պիտի գայ  
Որդի մարդոյ ի դատաստան, պիտի վարձատրէ զնոսա, որք  
հինգ իմաստուն կոյսերուն նման վառ պահած են հաւատոյ  
լցոն իրենց սրախն մէջ ՔԱՐԵՊՐԾՈՒԹԵԱՄԲ, այսինքն անօ-  
թիին հաց, ծարաւիին ջուր. մերկին հագուստ, հիւանդին  
եւ բանտարկեալին այցելութիւն տուած են և պանդիստին —  
դարիալին — խնամք տարած են. իսկ նոքա պիտի պատժուին,  
որք յիմար կոյսերուն նման անպատրաստ կը գտնուին, բա-  
րեգործութենէ հեռի կենցաղ ունեցած են, եւ քանքարա-  
թագոյց ծառային նման Աստուծոյ իրենց պարգեւած չնորհ-  
ները գործած ելով, չեն շահած իրենց հոգին, յետոյ կը մար-  
գարէանայ: «Գիտէք, զի յետ երկուց աւուրց Զատիկ լինի,  
եւ Որդի մարդոյ մատնի ի խաչ ելանել»: Մատթ. իդ. իե:

Եկեղեցին եւ այս երեկոյին Ս. Գիրքն ընթեռնլով կը յիշատակէ , Զրհեղեղն եւ Նոյայ տապանի հանգիստն ի լերինն Արարատայ , ի Հայոց աշխարհ :

Ա. Խ. Գ. ԶՈՒՔՇԱՐԹԻ . — Քահանայապետք , ծերք եւ դպիրք կը խորհին Յիսուսը բռնել : Յուգա կը դաշնակցի եւ ի փոխարէն կը սակարպէ : Կին մը ծանրագին իւղով կօծէ Յիսուսը , աշակերտք կը տրտնջան ըսելով : « Ընդէ՞ր է կորուստ այդ իւղոյդ » : Յիսուս կը պատասխանէ . « Արկանել դորա զիւզդ ի մարմին իմ առ ի թաղելոյ զիս նշանակեաց » : Կը գովէ այս կնոջ հաւատքը եւ կը պատուիրէ աշակերտաց , թէ « Ուր քարոզեսցի Աւետարանս այս ընդ ամենայն աշխարհ , խօսեսցի և զոր արար դա , ի յիշատակի դորա » : Մատթ . իջ . 3—17 : Մարկ . ԺԴ . 1—12 :

Եկեղեցին այս երեկոյին Ս. Գիրքն ընթեռնլով կը յիշատակէ Սոդոմ եւ Գոմոր քաղաքաց կործանումը հակառակ Արրահամու բարեխօսութեանն առ Աստուած , զի Արրահամ կը կարծէր թէ կը գտնուէին անշուշտ քանի մը արդարներ , որոց ի շնորհս Աստուած անշուշտ խնայելու էր այդ քաղաքաց(<sup>1</sup>) :

Ա. Խ. Գ. ՀԻՆԴՆԱԲԹԻ . — Յիսուս տրտում է յերեսաց թերեհաւատութեան իւր ազգին . կազօթէ . « Հայր , վառաւորեա զանունքո » : Եւ ահա պատասխան երկնքէն , « Եւ փառաւոր արարի եւ դարձեալ վառաւոր արարից » : Ժողովուրդը կը կարծէ թէ որոտում եղաւ եւ կամ հրեշտակ խօսեցաւ վերէն : Յիսուս յայտարարելով թէ այժմ « Դատաստան է աշխարհիս այսորիկ , կը յորդորէ ժողովրդեան « Հաւատալ ի ըսն » , Յովհ . ԺԲ . 17 :

Եկեղեցին այսօր ձաշուէին Ապաշխարութեան կարգ կը կատարէ , որպէսզի ըստ առաքելականն կանոնաց հաւատացեալք յետ ապաշխարութեան հաղորդուին այսօր Ս. մարմնոյ եւ արեան Տեառն ի ցերեկի և Խորանը վարտգուրով ծած-

(1) Այս չորս օրերու մէջ թէեւ խորանն է բաց . այլ Ս. Պատարաց չի մատչիր . զի Մեծի պահոց շարունակութիւն է : Նաև ոչ Արեւազակի կանոն կայ եւ ճաշուի երգը կան , զի այս չորս օրեր միանգամայն Տէրունի են իբրև շարունակութիւն Շաղկազարդի :

կուած է, կը կարդացուին հետզետէ Սաղմոսներ, ապա ընդմիջմամբ Սալաշսարութեան շարականաց, երիցս Սղօթք Յովնանու մարգարէի եւ Տէր ամենակալ, Սպա աւետարան Դուկ. ի. 36: Յիսուս փարիսեցի Սիմոնի տան մէջ է, հրաւիրուած ի ճաշ, մեղաւոր կին մը Յիսուսի ոտները արցունքով կը թրջէ եւ մազերովը կը սրբէ, եւ կօծէ իւղով: Փարիսեցին կը գայթակղի: « Սա թէ մարգարէ ոք էր, ապա գիտէր թէ ով եւ որպակսի ոք կին մերձենայ ի սա, զի մեղաւոր է»: Այլ սակայն առակաւ մը Յիսուս Սիմոնը կշտամբելէ յետոյ, կնոջ դառնալով կըսէ, « Թողեալ Ախցին քեզ մեղք քո... հաւատք քո կեցուցին զքեզ, երթ ի խաղաղութիւն»:

Յետ սրբոյն Բարսղի աղօթքի ընթերցման ձժէ սաղմոսն ի թիւ եւ ապա « Զողորմութեան քո զդուռն » շարականն երդելով կը բացուի խորանն եւ ի վերայ ասլաշսարողաց կը կարդացուի աղօթքն օրհնութեան Յովհաննու Ռսկեբերանի:

Ի ցերեկի ծածկուած է սեղանն, Ս. Գիրքն ընթեռնով կը յիշառակուի Ս.սատուծոյ Արքահամեն զիսահակ զոհ ուզելը:

Առաքելական Ս. թուղթ առ Կորնթացիս ԺԱ. 23: Պօղոս խօսելով Հաղորդութեան Ս. Խորհրդոյ վրայ կը պատուիրէ թէ քանի անդամ որ ուտէք այս հացն ու խմեք այս բաժակը, « Զմահ Տետոն պատմեցէք ». ում պատմել. — բայս Լամբրոնացւոյն, « Հօրն, որում ի յուշ ածեմք զչարչարան Միածնին՝ միջնորդ մեզ սղորմութեան », Մեկն. Պատ: Առաքեալը կը յաւելու թէ ով որ անարժանութեամբ կը հաղորդուի, պարտական պիտի մնայ մարմնոյ եւ արեան Տեառն: Մարդ ինքզինքը փորմելէ, սրբելէ յետոյ ուտելու է նոյն հացէն ու խմելու նոյն բաժակէն:

Ի բեմէ Աւետարան. Մատթ. ԻԶ. 47. յորում Փրկիչը կը յայտնէ թէ մատնիչը սեղանակից է, եւ թէ Յուղան է: Յետոյ կառնու հաց, կօրհնէ, կը կտրէ, կը տայ աշակերտաց ըսելով. « Առէ, կերայի, այս է մարմնին իմ: Եւ բաժակն առնընով կը գոհանայ, կը տայ նոցա ըսելով. « Արքի ի դմանէ ամենին, զի այդ արիւն իմ նորոյ ուխտի, որ ի վերայ բազմաց հեղանի ի բողութիւն մեղաց»: Յետոյ ինք ու Առաք-

Եաւք կը մեկնին ի լեառն Զիթենեաց : կը բացուի սեղանը  
դինի աւետարանին եւ Ս . Պատարագ կը մատչի :

### Ո Տ Ն Ա Լ Ո Ւ Ա Յ

Երեկոյին կը կատարուի Ռտնալուայի կարգը , զոր յօրինած  
է Ս . Եփրեմ եւ Թարգմանած Գրիգոր վկայառէր . թէ ա-  
զօթքներն եւ թէ տաղերն յոյժ սրտառուչ են : Յիսուս կը  
խոնարհի եւ աշակերտաց ոտները կը լուայ եւ ղենջակաւ կը  
սրբէ , Պետրոս ի սկզբան կընդդիմանայ եւ ասլա կը զիջանի :  
Յիսուս կը պատուիրէ աշակերտաց , զնոյն առնել իրարու .  
Յովհ . ԺԳ . 1—15 : Ովկ Քրիստոնէական խոնարհութիւն :

Ա.Ի.Ա.Գ ՈՒԲԸԱԹ . — Ի գիշերի հոկումն է : Յիսուսի կտակն  
է : « Սիրեցի զմիմեան » եւ կաղզէ որ իւր հաւատացեալք  
անփորձ մնան չարէն , եւ միութիւնն ի մէջ իւր եւ հաւա-  
տացելոց , անխզելի մնայ յաւիտեան . Յովհ . ԺԳ . — ԺԶ : կը  
բռնուի Գեթսեմանի պարտէզին մէջ , կամբաստանուի քա-  
հանայսալետաց առջեւ իրը հայկոյի օրինաց , Պետրոս ի հա-  
ւատոյ կընկնի եւ յետոյ կը զղջայ : Յիսուս կանարգուի , կը  
գանակոծուի չարաչար քահանայապետական բանտին մէջ եւ  
առաւօտուն Պիղատոսի առջեւ կամբաստանուի վերջապէս  
իրը քաղաքական յանցաւոր , գաւաճան պետութեան : Պի-  
ղատոս թէեւ ի սկզբան կը վարանի , այլ սակայն աղաղակք  
կատաղի ամբոխին , թէ « Ի խաչ հան , ի խաչ հան զդա » , եւ  
թէ « Եթէ արձակեա զդա , չես բարեկամ կայսեր ». կստիպեն  
զինքն ի խաչ հանել զՅիսուս :

Եկեղեցին ի ցերեկի Խաչելութեան ու Երեկոյի Թաղման  
կարգ կը կատարէ , ընթեռնլով այն գրքերն ու Աւետարան-  
ներ , որք Քրիստոսի մահուան եւ թաղման վրայ ակնարկու-  
թիւնը եւ նկարագրեր ունին :

Ա.Ի.Ա.Գ ՇԱԲԱԹ . — Քահանայապետը կը կնքէ Քրիստոսի  
գերեզմանը կանուխ աւաւօսուն , եւ զգուշութեան համար  
պահապաններ կը դնէ , թէ մի գուցէ Յիսուսի աշակերտք  
նորա մարմինը գողնան ու յետոյ սուտ համբաւ հանեն թէ  
յարեաւ : Մատթ . իէ . 62 :

Երեկոյին Ճրագ ալոյց եւ Ս . Պատարագ :

## ՎԱՐՄԻԱՊԵՏԱԿԱՆ

### ԱՍՏՈՒԱԾ

Աստուած ըսելով՝ կ'իմանամք բովանդակ տիեզերքի գերագոյն արարիչը և կառավարիչը, մարդկային ազգի օրէնըսդիրն, չարութեանց վրէժխնդիրը եւ առաքինութեանց վարձահատոյցը:

Աստուծոյ գոյութեան բազում են ապացոյցք. մեք շատանամք երկուքն միայն յառաջ բերելով:

Ա. Մարդկային ազգի հաւատքը.

Բ. Բնութեան ներդաշնակ կարգն ու գեղեցկութիւնը.

Առաջին. մարդկային ազգի հաւատքը կը ցուցնէ թէ՝ կայմի Աստուած: Այս հաւատքի բնութենէ եւ յուղղատես մտքէն ունի ի մեզ զիւր ծագումն, որով սորա հակառակ անսատւածին յառաջ բերած ամեն երեւակայական բացարութիւնք կը ջլատին: Մարդկային ազգի հաւատքը՝ վկայութիւններով ապացուցուած մի իրողութիւն է: Արդ՝ խոր հնութեան մէջ չկայ ժողովուրդ մը, որ աստուածութիւն մը ճանչցած ըլլալու զգացմամք, առաւել կամ նուազ առգորուած չըլլաց: Նշանաւոր է առ այս Պլուտարքոսի խօսքը. «Նայէ, կըսէ, բովանդակ երկրիս երեսին վերայ, կարող ես գտնելքաղաքներ՝ առանց սպարսպի, առանց հրահանգներու եւ օրինաւոր վարչութեան, ժողովուրդներ՝ առանց չինուածքներ ու սեպհական ստացուածքներ ունենալու, առանց ձեռարուեստի եւ դրամոց եւն: բայց չես կարող գտնել վայր մը՝ ուր աստուածական էութեան գաղափարը թափանցած չը լինի:

Բաց աստի, հիները որ ծիծաղելի եւ այլանդակ նախապաշարումներով լեցուցած էին երկինք եւ երկիր, այսու ամենայնիւ ինչպէս իմաստունք նոյնավէս եւ ռամիկք՝ մեր կարծածէն շատ աւելի ծանօթութիւն ունէին գերագոյն էակի մը, վեհագոյն Աստուծոյ մը վերայ, որ Տէրն եղած լինի համօրէն աստուածոց եւ մարդկան:

Անուանի իմաստառէրք , բանաստեղծք ու ճարտարախօսք թէեւ առ ահի կամ առ քաղաքականութեան , կը յարգէին ժողովրդեան կամ ազգային աստուածները , բայց կը ճանչնային տիեզերքը ստեղծողի մը գոյութիւնը , եւ ի դէպս կը հռչակէին նախախնամող Արարչի մը ամենակարողութիւնը , արդարութիւնը եւ մեծութիւնը , ինչպէս կը տեսնենք ի Հռմեր , յԵսիադոս , ի Պղատոն , յՈվհաննոս , ի Վիրգիլ , ի Կիկերոն , ի Սենեկա եւ յայլս : Եւ կիարիանոս իւր Յաղագս սըտութեան դից ճառին մէջ գիտել կուտայ թէ՝ ուամիկը միշտ կը խոստովանի զցշմարիտ Աստուածը , երբ ո՛ եւ իցէ առթի մէջ բնական ազդմամբ եղակի ձայնով կը գոչէ . «Ո՛վ Աստուած , Աստուած կը աեսնէ , Աստուածոյ կը յանձնեմ» : Այս զգացմամբ , մարդկային հոգին կը վկայէ թէ՝ ինք ի բնէ քըրիստոնեայ է , կըսէ , Տերառուղիանոս :

Զեն սպասեր վկայութիւնք զծանօթութենէն Աստուածոյ , եթէ քաղել ուզենամք յետագայ ժամանակաց ժողովուրդներէ . Զի եթէ վայրենիներու մէջ իսկ կը տեսնուին հետք մի անկերպարան կրօնի , եթէ նոցա հաւատալիքներն եւ պաշտամունք յոյժ թանձր եւ խժդժական կ'երեւին , ո՞չ ապաքէն դոքա խանգարումն են մի ճշմարիտ գաղափարի , մի ուղիղ զգացման , որ եւ կուգայ հաստատել թէ աստուածութեան հաւատաքը՝ այնչափ համաձայն է բանաւոր բնութեան , որ ընդմտած եւ թափանցած է ամենաբարձր տգիտութեան եւ խրթնագոյն վայրենութեան մէջ իսկ :

Արդ՝ ուստի՞ է ի մարգիկ աստուածանօթութեան այս ընդհանուր հաւատք . հաւատք նախապատմական , որ նուածած է իմաստունն և ուամիկն , որ երկրի մէջ պատահած ամէն կերպ յուզմանց եւ շփոթութեանց մէջ աննկուն եւ կանգուն մնացած է . տիրած է քայլաքաղակրթեալ եւ վայրենասուն աղդաց վերայ հաւասարապէս . հաւատք միշտ տեւական , բաղմադիմի կրօնիւք եւ պաշտամումք , հաւատք ավեղերական , ուստի՞ է սորա ծագումն , պարզապէս յուղիղ բանէն մարդոյ եւ ի ճշմարտութենէ :

Սակայն նախապաշարմունք եւ կիրք բաղմաթիւ սխալ-մունքներ յառաջ բերելով՝ մթագնեցին զայս պարզ հաւատք :

Զի եթէ մարդ մարմնաւոր աստուածներ երեւակայեց, դա իւր զգայութեան սխալմունքն էր. եթէ բազմաստուածութիւն ընկալաւ, դա իւր տկարութեան սխալմունքն էր. եթէ զեղծագործ աստուածներ գաղափարեց, դա ուղղակի իւր կրից շահն էր. բայց թէ ուստի՞ է այդ հաւատքի նախնական ծագումը, միայն ուղիղ բանականութիւնն կարող է մեկնաբանել եւ իմանալ: Այնպէս իմն բնական է մարդոյ հաւատալ յԱստրած, որպէս բնական է մանկան սիրել զիւր ծնողն:

Անաստուածք մարդկային ազգի այս ընդհանուր հաւատքը ջրելու համար, յառաջ կը բերեն երեւակայական պատճառներ: Կ'ենթադրեն անաստուածութեան մի նախնական վիճակ, ենթադրութիւն լոկ, զոր պատմութիւնը չերաշխաւորէր: Ապա ցուցնել կուզեն թէ՝ երկիւղը, քաղաքականութիւնը, մարդկային ընկերութեան շահը, պատճառ տուածը լրանի ծագման:

Եթէ երկիւղը պատճառ եղած լինէր մարդկային ազգի հաւատքին, պէտք էր հնարել չարարար աստուածներ, մինչդեռ գիտենք որ պահապան եւ ինսամակալ աստուածներ կը պաշտէին, եւ փոխանակ ահիւ եւ դողութեամբ յիշելու զնոսա, ի պատիւ նոցա խնջոյքներ եւ հանդէսներ կը կատարէին: Կըսեն թէ երկիւղն է որ հաւատացեալներ կը չինէ, ընդհանակն, երկիւղը ամբարիշտներ յառաջ կը բերէ, առաքինի լինելու համար քաջութիւն պէտք է. ախտաւորներ են, վասն որոյ ոյժ չունին բարի լինելու:

Երկրորդ. Եթէ քաղաքականութիւնը խովրեցուց մարդկան Աստուծոյ գոյութիւնը, զոր յառաջ կ'անգիտանային նոքա, պէտք էր գորա գոնէ հետքը նշմարուէր ի պատմութեան. արդ պատմութիւնը կը յիշեցնէ մեզի հին օրէնսդիրներ, ինչպէս են Սոլոն, Լիկուրգոս, Մինովս, Նումա, որոց հաստատած օրէնսդրութիւններէն բացայայտ կը տեսնուի թէ նոքա ժողովուրդը արդէն աստուածածանօթ գտան: Ուրեմն քաղաքականութիւնն եւս չէ հնարած հաւատքը, ինչպէս որ նա չէ հնարած մարդկային բարբառը:

Երրորդ. կը խոստովանին անաստուածք թէ՝ Աստուծոյ գոյութեան հաւատքը որովհետեւ օգտակար է մարդկային

ընկերութեան, ընկերական շահը հնարած է զայդ: Եթէ Աստուծոյ գոյութեան հաւատքը օգտակար է մարդկութեան, ինչու ուրեմն իրենք կը ճգնին ջնջել զայն: Սակայն իրենց անհիմն եւ ամբարիշտ դրութիւնը պիտի անցնի. եւ Աստուծոյ գոյութեան այդ հաւատքը ի մշտենջենաւորս պիտի մնայ մարդկային ազգին մէջ: Ո՛հ, այդ հաւատքը ոչ միայն օգտակար, այլ եւ յոյժ կարեւոր է մարդկութեան. կարեւոր ի բարոյականին զոր կը նուիրագործէ: կարեւոր ընկերութեան համար զոր կը պաշտպանէ: կարեւոր թշուառներու համար, զորս կը խրախուսէ չլքանիլ եւ վերնախնամ Տեսչութեան վերայ դնել զիւրեանց յոյս, եւ ի նմա գտանել իրենց ապաւէնը. կարեւոր մեծատուններու համար, զորս կը կիրատէ չզեղծանիլ իրենց ճոխութեամբը, եւ կարեկից եւ ձեռնուռ լինել վշտացելցն. կարեւոր մեր սրտերու անյագ բազմանքներուն համար, զի Աստուծած միայն իւր ամբաւութեամբն՝ կարող է լնուլ մեր սրտերու իղձերն. վերջապէս այս հաւատք կարեւոր գոյրութեանց եւ արուեստից, որոց մեծութիւն, վսեմութիւն եւ գեղեցկութիւն կը ներջնչէ. զի անաստուաւածութիւնն ինչպէս գերեզման է առաքինութեան, նոյնպէս եւ մարդկային հանձարոյն մահն է:

3.

**Խ Օ Ս Կ Ա Կ** Կը հրատակուի ամեն Շաբաթ օր:

**Տարեկան** զինն է **30** դրու. **Եռամսնաշն** **10** դրու. **Համբ** **20** փր. Դիւղացի խահանալից **Տարեկան** բաժանորդացինն է **10** դրու:

Հանդիսիս վերաբերեալ գրութիւն ուղղել, Առ

**Խմբագրութիւն Խօսնակ Հանդիսի**

Ի ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ՀԱՅՈՑ, ԳՈՒՄԳԱԲՈՒ

Հ Ր Ա Ց Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

**Վարչական Խորհրդոյն Կրօնական Ժողովոյ**

Կ. Պ Ա Լ Ի Ս

**Տ Պ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն Գ. Պ Ա Ղ Տ Ա Ս Լ Ե Ա Ն**

Զակմազները, Յակոբեան խան, Թիւ 40, 41, 42, 43

معارف عمومية نظارات جليلة سنك رخصصة طبع أولى شدر